

## ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ

Ը.

ՄԻ' ԸՆԵՔ, ՄԻ' ԳՐԵՔ  
ՈՒՍՍԱՆԱԾ, ԶԻԶՈՒՆԱԾ, ԲԵԿԱՆԱԾ  
ԱՅ, ԳՐԵՑԵՔ  
ՈՒՍՍԱԾ, ԶԻԶՈՒՆԱԾ, ԲԵԿԱՆԱԾ

Ճիշտ այսօր ազգային մը եկած էր.  
Խոսակցութեան միջոցին ուսանած գործածեց,  
և՛ն որոտացի երեսին, մարդը լեղապատռ եղաւ:

Սոսկալի բան է մեր լեզուին վիճակը:  
Այս, սա կչս զիտուն զարգացածները, ուրոնց կ'ապականեն լեզունիս: Հասարակ ժողովուրդին զաւակը երթեց ուսանած պիտի չըսէր, սորված պիտի ըսէր անցնէր. այդ կարծեցեալ զարգացածները զիտուրթիւն կ'ուզեն ծախել, եւ կ'աւրեն կ'աղճատեն լեզունիս: Միայն ատի չէ, կան դեռ ուրիշ ցուցանքներ ալ, որոնց մասին առիթ պիտի ունենանց խօսելու:

Տեսնենց մօտէն: Շնուանի բայը կը նմանի ճիշտ բուսանիին՝ ըստ ձեւին. իմաստով կը տարրերին. երկուըն ալ նոյն կերպով կը լծորդուին, այսինքն կրաւորակերպ, բայց ուսանիլոյ հասարակ բայ է. այսինքն՝ իմաստը ներգործական, կերպը կրաւորական. միւր չէզո՞ց՝ եւ նոյնպէս կրաւորակերպ: Լծորդութիւննին նոյն նման:

Արմատ պարզ ուս, բոս (բոյս), ան յաւելուածական զիր:

Արդ, ամէն հայ բերան բոսնի, բոսատ, բոսած կ'ըսէ. ինչո՞ւ ուսնի, ուսած չըսնենց: ինչո՞ւ այսպէս չլծորդենք:

Ան կարգ մը բայեր նոյն խմորէն: Մետանի, անկանի, ագանի, ծնանի, սկսանի, զիշանի, եւն: Աւելցուր ասոնց վրայ բոլոր անեմ յաւելուածական բայերուն կրաւորականներն ալ: — Մետանի, մետայ, մետած. յինալ, ինկայ, ինկած. հազենի, հազայ, հազած, ծնի, ծնայ, ծնած. սկսի, սկսայ, սկսած. զիշանի. ասի փորձանքաւոր է, ժողովուրդը չէ գործածած՝ իր կնիքը չէ զարկած վրան, եւ մեր զիտունները զի-

յի, զիշանեցայ, զիշանած, հրէշային ձեւերով կը գործածել՝ պէսոց է հետեւ ընդհանուր կանոնին. բու ուսայ, ինչպէս բոսայ, մետայ, ծնայ, ինկայ, հազայ. լսէ՝ ուսած, ինչպէս բոսած, մետած, ծնած, ինկած, հազած, եւն:

Հիմա, խնդիրը պարզ է՝ ով որ կ'ուզէ ուսնի գործածել՝ պէսոց է հետեւ ընդհանուր կանոնին. բու ուսայ, ինչպէս բոսայ, մետայ, ծնայ, ինկայ, հազայ. լսէ՝ ուսած, ինչպէս բոսած, մետած, ծնած, ինկած, հազած, եւն:

Յաւելուածական բայեր են, պարզ արմատով, որոնց մասին խօսեցայ «Ապանեռութիւն» գլխուն տակ. հարկ չկայ որ նորէն կրկնեմ հուս Աւզողը աչք մը տայ անոր:

Զիշանի բայը իշանել ներգործակերպ չէզո՞ց բային կրաւորակերպ չէզո՞ցն է, զայ սասակացուցիչ զրով:

Այդ իշանելը կ'ըւլայ իշայ, իշար, իշաւ, անցեալ զերբայն ալ իշած: ինչո՞ւ զիշանին ալ չլծորդենք այսպէս եւ չըսնեն. զիշայ, զիշար, զիշաւ, զիշած:

Ժողովուրդը չէ գործածած այս բայը եւ իր կնիքը չէ զարկած վրան. մե՞զ կ'ըւլայ հիմա եթէ զրո՞ները հետեւելով ժողովուրդին ճաշակին՝ ըսէին այնպէս ինչպէս ինըն ըսեր է:

Ո՛չ, չնոն ըսեր, այլ կ'ըսեն. զիշի, զիշանեցայ, զիշանած:

Անհեթեթութիւնը մէկ չէ՝ այլ երկու: Երբ զիշանի բային յաւելուածոյ զրերը չնշելով զիշի կ'ընենց, պէտք է ամրող բայը ըստ այսմ լծորդենց:

Անենց օծանել բայը, աշխարհաբարը եղած է օծել, եւ կը լծորդուի ճիշտ սիրելին պէս. օծեցի, սիրեցի, օծած, սիրած, եւ ոչ թէ օծանեցի, օծանած:

Զիշիլը պիտի լծորդուի ճիշտ խօսի, յոցնի բայերուն պէս. խօսեցայ, յոցնեցայ, խօսած, յոցնած. այսպէս զիշեցայ, զիշած. եւ ոչ թէ զիշանեցայ, զիշանած:

Բային ներկան ըսել կը զիշիմ, կը զիշիս, կը զիշի, եւ կատարեան ընել զիշանեցայ, բառ չկայ այս այլանդակութիւնն որպակող:

Կամ պէտք է ըսել. զիշանի, զիշած, զիշած, եւ կամ զիշի, զիշեցայ, զիշած. ուրիշ ճամբար չկայ:

Փալով թիկունելին, աս ալ զորկ է ժողովուրդին կնիքէն. ինը չէ գործածած, եւ զորդները նեղը մտած՝ փոխանակ ուղիղը գործածէլու՝ ծուռը կը գործածեն.

Այս խեղճ բայն ալ կը լծորդուի թիկունեցի, թեկանած սոսկութերով, հարազատ եղայլը է տեսակել, մտանել, երանել ու նման բայերուն. ըսէք. կենացի, երանած, մտանեցի, մտանած, տեսանեցի, տեսանած...: Կարելի՞ է «ժոյժ ունել ի ծառէ»:

Դէտք է ընել հոս ալ այն ինչ որ եղած է լրանելին վրայ, որ նոյն ցեղէն է:

Ժամանակին աս ալ լրանեցի, լրանած ձեւրով կը գործածէլին, պոռացինք զոռացինք. նոր բայ մէն ալ շնեցինք, բողլիլ, հիմա վերջապէս ամէն որ կը գործածէ ուղիղ. լինի, լրեցի, լրած. բողրեցի, բողրած:

Թիկանելին ալ՝ քանի որ բեկել չենք կորնար լսել, առէտը է բեկել ընենք. ինչպէս օծենելին՝ օծել, լրանելին՝ լրել, սկսանելին՝ սկսիլ, դիզանելին՝ դիզել, զատանելին՝ զատել, են, եւ լծորդնեց թիկուն, թիկուցի, թիկու, թիկած, օծեցի, օծեցի, օծեց, օծած: Քանի մը անզամ իթէ գործածուի, կ'անուշնայ, եւ ամէն որ ուղիղ կը գործածէ իսոսիր մէջ ալ, վիշտ թիկու, թիկունեցի տեղ. վճիռը թիկած, թիկանածի տեղ:

Այսպէս. կը թիկեմ, կը թիկէի, թիկուցի, թիկած, ճիշջ ինչպէս կը դիզել, կը դիզէի, դիզեցի, դիզած. դիզանել, թիկանել նոյն բայերն են. պարզ արմատ թիկ, դեղ. դէզանելք, սրտարիկ, թիկբեկի, են. թիկի, դիզի, դէզ. թիկած, դիզելար. են. եւ բոլոր իմ վերջացող յաւելուածով բայերը<sup>1</sup>:

1. Այսօր Արեւին մէջ ողբացեալ Օտեանի ու Նախազառակիւնը կարգացի. «... լոգնաւոր արդէն մտայած էր արագին»: 1925, թ. 2050, «Տանօվիզ արքի նացած», 14րդ ուղարք: Ուրիշ ատեն ալ մտայացաւ գործածած էր:

Ենորւը չկայ վրան, որպէսկան մողովուրդին մպերը չկայ: Ուրիշ ինչպէտ, թէ մատիլ բայց կրնայ դործածուիլ այց աեց. Ուշ Մատիլ բայց միշտ անմի հետ եւ անմանց Համար կը գործածուի. ՅՄատիլ Բակոր. Մատուցեալ Արքահամ, մտանած արքանայքն. մտանալիս. մտանաւ Յովսէփ, մտաից առ Տէրը, են են:

## Ուստի

### Մի գրէք

ՈՒՍԱՆԱԾ, ԶԻՋԱՆԱԾ, ԲԵԿԱՆԱԾ

### Այլ գրեցէք

ՈՒՍԱԾ, ԶԻՋԱՆ, ԲԵԿԱՆ:

թ.

### ՄԻ ԳՐԷՔ

## Ի ԲԵՐՍԱՆԱԾ ՔՈՒՄՄՄԵ

ԱՅՆ ԳՐԵՑՔ

## Ի ԲԵՐՍԱՆԱԾ ՔՈՒՄՄՄԵ

Եւրոպացի զորդները երբեմն երբեմն լաւախներէն առածի կարգ անցած խօսքը կը գործածեն. Լառուս կանուխէն այդ հոգը յանձն առած է, եւ զանոնց այրութենիքն կարգով՝ իրենց մեխնութեամբ շարած է, եւ ամէն որ կ'օգուուի, եւ ուղիղ կերպով կը գործածէ: Միեր մէջ չկան այդ կարգի հնարաւորութիւններ. ու երբ մեր զորդներն ալ ուզեն սանկս զբարարէ փախցունցներ ընել, կը մոլորդին: Յիշածս շատ գործածուածներէն է, եւ միշտ այդպէս սխալ գործածուած:

Թերան բառը չորրորդ հոլովման տակ կ'երթայ՝ ըստ թագրատուննեան կարգադրութեան. ա, ե, ի, ո, ու, (սանոնց կանոնաւոր) երկուր ալ խառն ի-ա, եւ ո-ա. որով կ'ըլլայ եօթը. իրմէ առաջ եօթն + եօթը տեսակ հոլովում կար ու կայ զեռ.

Որով թիրան, սեռական՝ թիրանոյ կ'ըլլայ. բացառականը կը շնուրի սեռականէն. կը զնենք առջեւը ի գիրը կ'ըլլայ ի թիրանոյ. (սեռականին մէջ յիով վերջացող

Մատիլ կը նշանակէ զարմանալ մատուցուիլ. նուիրուիլ. ևն. «Ճառակին խոնկը.՝ պատրագ մատիլ. զու ես որ մատուցանե, և մատիլս», են. են:

Մատիլ՝ փախիին, հանգիին ցեղէն է. լծորդուեր է չու երերորդին պէս. բայց այց ըստ չի կրնայ ունենալ մեր աշխարհաբարին մէջ, պէտք է երթայ մանէ իր հանգնալը. զբարարին ծոցը, և ոչ որ թող փորձ զուր հանել զները: Գրաբար ամէն բայցի արտօնուած չէ աշխարհաբարի զնեն ներս մտնել. Թողունք չծորդութեան սոսկուած:

բառերը բացառականին մէջ անփոփոխ կը մասն, միայն նախզդրը կ'առնեն. Հայկայ, ի Հայկայ. գտոյ, թիրանոյ, ի գետոյ, ի թիրանոյ. Ակեղեցայ, յեկեղեցոյ), եւն:

Ուստի  
ՄԻ ԳՐԵՔ  
Ի ԲԵՐԱՆԵ  
ԱՅԼ ԳՐԵՑՔ  
Ի ԲԵՐԱՆՈԹ

---

Փ.

Վերջերս հանդիպեցաց նոյն կարգի ուրիշ նման ձեւի մըն ալ. Մէկը գործածեր էր. «Վայ քեզ քաղաք, որ թագաւոր քո մանուկ է», Պէտք է ըլլայ. «Վայ քեզ քաղաք, որոյ թագաւոր քո մանուկ է», Նման սա ձեւերուն. «Որոյ ձեռն իր գասացեալ էր». — «Որոյ ձեռք իրեաց յանօրէնութեան են», եւն, եւն, փոխանակ բւելու. որոյ թագաւոր, որոյ ձեռնն, որոց ձեռքն, եւն: Այս ձեւը՝ բռն հայկակն՝ ահա Պատարագի սա աղօթին մէջ. «Տէր Աստուած մեր, որոյ կարողութիւն անընին է, ... որոյ ողորմութիւն անչափ է», եւն, կըրնար բսել «որոյ կարողութիւն բո, որոյ ողորմութիւն բո»:

Կանոնը. Հողովուած յարաբերականին բով աւելցնել նոյնահողով գերանուն մըն ալ. ըստ չփափէնի: Մեր խեղճ լեզուն ինչեր չե եղած, հոռմցած ալ է, լատինացած ալ է, ֆրէնկացած ալ է, տաճկցած ալ է: Բազրատանին չ'ըսեր տեղ մը: «Այլ առ ի բաղդրանալ ի ճաշակ հելլենակացն՝ պարա է յիրս յիրս հելլենանալ», այսինքն հոռմընալ, բայց ոչ դասիթ Անյաղթին պէս, կամ ունիթուներուն, որ հայ ինուն ուզեցին պատուաստել յունաբէնին և լատիներէնին վրայ: Ոսկեղարու նախնիք ալ բիշ տեղել հոռմցած են, կամ ասորացած, բայց խելքով, ճաշակով այնպէս որ զգալի չե եղած շատ քանի՞ թարգմանիչ պիտի կարենաս գտնել որ չհոսի թիշ շատ այն լեզուն՝ որմէ թարգ-

մանած է: Եւ ինչ ըսես այն մոլեւանդ ներուն որոնք ֆրանսական բացատրութիւն մը՝ ձեւ մը տեսածնուն պէս աշխարհարարի մէջ, կը զայթակղին, գոյն ներնին կը նետէ... եղած է աշխարհի մէջ լեզու՝ որ ուրիշ լեզուէ ազդեցութիւն չկրէ կամ կրած ըլլայս...»

Վելի գործածուած ձեւն ալ կայ մեր լեզուին մէջ, այնպէս որ եթէ ես ինքս գործածած ըլլայի զայն եւ մէկը դիտողութիւն ընէր, շուտով պիտի փակէի թիւանը:

Յարաբերականն անփոփոխ պահել, եւ

յարաբերականին հողովով ղերանուն մը տնկել, «Աստուածութիւնն՝ որ բարութեանց աղիկը են կամց նորա: (պիտի ըլլայ որոյ կամցն, նորան սապատ ցցելով): — «Եթէ լից որ գործ իւր ոսկի լիցէ», եւն. (պիտի ըլլայ որոյ գործն): «Վայ քեզ քաղաք, որ թագաւոր քո մանուկ է»ն ճիշտ այս ձեւին տակ կ'երթայ. բայց գործածողը չեմ կարծեր որ փիտակ ըլլար ասոր Ռւստի լւաւ է որ երր օրինակ մը կը բերուի զրբէ մը, գործածուի այնպէս ինչպէս զրուած է հոն: Եւ յետոյ, պէտք է զգուշանալ անկանոն կանոններու հետեւելէ: Դեռ աւելի զուարածալիները կան, եւ ոսկեղարէն: Եւ ով ըսաւթէ ինչ որ կայ ոսկեղարու մէջ՝ ոսկի ըլլայ բոլոր. Հոն կայ երկաթ ալ, պղինձ ալ, խեցի ալ... այս ձեւը տաճկական է, բայց տաճկներէն առած չենց. Հոն տաճկընալ չկայ. անոնց յարաբերականը անհողով ըլլալուն՝ ստիպուած են այդ ձեւը տալ:

Բայց մեր յարաբերականը կը հողովուի, որով տաճկընալու կամ չփալնալու պէտք չունինք. եթէ զրբէ օրինակ պիտի բերենք՝ պէտք է բերենք այնպէս ինչպէս որ գրուած է. իսկ եթէ մենք պիտի գրենց, այն տեսն ջանանց չփոխել ազգութիւննիս, եւ ըսենք մեր իսկ լեզուով: «Որոյ թագաւորդ մանուկ է»: Բայց հոս՝ պէտք է ըսուի անպատճառ:

«Որոյ թագաւոր քո մանուկ է»,  
Եւ ոչ թէ

«Որ թագաւոր քո մանուկ է»:

ԺԱ.

ՄԻ՛ ԳՐԵՔ

## Ա.ՐՏՍՈ.ՍՈՒԽՆՔ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

## Ա.ՐՏՍՈ.ՍՈՒԽՆՔ

Երկու անգամ է կը հանդիպիմ այդ ձեւին. նուն սեւլորդ է, Արտասուր բառը յոզնակին է արտասուր (արտօսուր) բարին:

Արտասուր, սեռական՝ արտասուր. ըստ վերջացող գոյականները ընդհանրապէս սեռականին մէջ եր Կ'ԸԼԼԱՅ, ինչպէս համր, համեր, տարր, տարեր. յոզնակիներն ալ համեր, տարեր, եւն. կայ մեղր գոյականը՝ որուն սեռականը Կ'ԸԼԼԱՅ մեղր, (ինչպէս նաև մեղեր), բայց յոզնակի չի գործածուիր. պիտի ԸԼԼԱՐ մեղր, որ պիտի շփոթուէր մեղր միջատին յոզնակիին հետ, կամ մեղրը պիտի ԸԼԼԱՐ. բայց չէ եղած ոչ մին եւ ոչ միւսը: — կայ ծաղր բառն ալ, որուն սեռականն է ծաղր (ծաղեր ալ կայ) բայց յոզնակի չունի: Այս բառն ալ՝ ասու Կ'ԸԼԼԱՅ, բայց աս ալ յոզնակի չունի:

Սակայն ունինք կարգ մը ածականներ՝ փոքր, մաեր, բաներ, բանոր, բանդր, կարծր որոնց սեռականը ու Կ'ԸԼԼԱՅ. յոզնակի ուղղականը ունեք, նուի մը յաւելումվ. փոքրունք, մաենունք, բանենունք, բանունունք, բանդրունք:

Երկու բառն ալ՝ որուն սեռականը երիցու Կ'ԸԼԼԱՅ, յոզ. ուղղականն է երիցունք:

Արտասուր բառը ասոնց համեմատ կազմած է իր յոզնակին, բայց առանց նուի. նուն մոտած է աշխարհաբար տրցունքին մէջ: Այս միայն չէ, այլ փիւն զիրն ալ ինկած՝ թեթեւցած է. փիւն զիրն անկումը կը տես. նուի նաեւ կաչի բարին մէջ՝ որմէ կույչի (կօշիկ), եւ կաչի՝ առանց փիւնի. ունինք աւանա (օձան) եւ աճառ. ունինք արտատ (արտօս) բառը, որմէ արտաժել՝ արածել. (տիւն եւ ծայլ լծորդ են, տատանել, ծածանել, տիտ, ծիծ, մերկատիտ) եւն, եւն:

Այսպէս փիւնը իյնալով եղած է՝ արտատուք. որմէ բուսած է արդի արցունք բառը: Նախ սկսած է գործածուիլ արտատիր, եւ

զի տո կամ ոտ հաւասար են ցոյի, կրտսեր = կրցեր, կամ իմաստ, իմոց, զգեստ, զգեաց, զգաստ, զգաց, ուրաստ, ուրաց, եւն, ըստ այսմ, տալ փոխուած է ցոյի, եւ ելած է մեր արդի արցունք բառը: Ուստի Մի՛ գրէց

## Ա.ՐՏԱՍՈՒԽՆՔ

ԱՅԼ գրեցէր

## Ա.ՐՏԱՍՈՒԽՆՔ

Գրեցէր

## Ա.ՐՏՈՒԽՆՔ

ԺԲ.

ՄԻ՛ ԳՐԵՔ

## ԵՂԵՐԴ

ԱՅԼ ԳՐԵՑԵ՞Ք

## ԵՂԵՐԴ

Գայթակղեցուցիչ սխալ մը, որ կը տեսնուի թէ զրցերու եւ թէ լրացիներու մէջ: Եղեր բառը արմատ բառ մըն է, որ այսպէս եղակի չի գործածուիր. գործածուելու համար նուն մըն ալ կը կանչէ օգնութեան, եւ Կ'ԸԼԼԱՅ եղերն. բայց որովհետեւ նու զիրը իրմէ առաջ ըէ չի կրնար տեսնել՝ Կ'ԸԼԼԱՅ եղենն. բառ մը որ ամէնուն ծանօթ է, եւ շատ գործածուած, մանաւանդ սա մեր զժքախա իրականութեան մէջ:

Յոզնակին Կ'ԸԼԼԱՅ եղերունք կամ եղերք: Եղենա բառն ունինք եղենապործ, եղենատրիր, եղենանար, եղենանային, եւն: Եղերէն ալ ունինք. եղերական, եղերամայր, եւն: Եղը նուն պահենք՝ պէտք է ույ գործածներ. երբ չպահենք՝ ըէ: Եղերէն ունինք նաև ԵՂԵՐԴՆԱՌ, ինչպէս կայ ողիրդ, որոնցմէ կուրերգորին եւ ողրերգորին բառերը:

Եղերգ բառը սխալ է Կ'ԸՆԵՆՔ, որովհետեւ արմատը եղ չէ որ երգ աւելցնելով՝ կազմենք եղերգ բառը, ինչպէս Կ'ԸՆԵՆՔ. ողը եւ երգ բառերով՝ ողրերոց: Այլ եղերը եղենին յոզնակի մէկ ձեւն է, զոր բարդելու համար՝ պէտք է յոզնակիի բէն ձգենք: Դասն բառն ալ եղենին պէս կրկին յոզնակի ունի դրանք եւ դուրք, որուն սեռա-

կան Կ'ԸՆՆԱՅ դրաց, ի դրաց, զրօք, առ դուրս, եւն; Մ'եր աշխարհաբարի դուրս բառն ալ ասէք է: Ուստի

**Մ' գրէք**  
ԵՂԵՐԴ

Այլ գրեցէք ԵՂԵՐԾԻԳ, զի եղերը յոզ- նակի ուղղականը չի գործածուիր աշխար- հաբարի մէջ. եղերը գրողը եղերեցի իմաս- տով չ որ կը քրէ: Եղենոն բարդուածները՝ գէջ իմաստ ունին. իսկ եղերով բարդուած- ները՝ ողբական, տիրական:

ԺԴ.

ՄԻ ԳՐԵՔ

### Ա.Ա.Ս.ՌԱ.ՆՈՅ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

### Ա.Ա.Ս.ՌԱ.ՆՈՅ

Միեւնոյն երեւոյթն է. ուայի՝ թէի իշն- դիրը: Այսուն և ձևեսի բառերուն մէջ երը նուերը հեռանան՝ ուայերը թէի կը փո- խուին. Կ'ԸՆՆԱՅ ամարան կամ ամարանոյ, ձևերան կամ ձևերային. յոզնակիներն ալ ամարունք եւ ձմերունք:

Եւ ինչպէս եղեւնին մէջ տեսանք, նուն երը մնայ՝ ուան ալ կը մնայ իր տեղը: Այսունամուտ, ամառանային, եւն:

Ամարանոց, «Ամարանոցաց պահակա»: (Խոր. ք. 7). «Նստէք յամարանցի, վերնա- տանն»: (Գատ. ք. 20). Ամարաստն (Ա- գար) — Ամարաստն (Խոր. ա. 16), եւն, եւն: Նոյն նման ձևեսէն ալ ունինց ձևեսեանուտ, ձևեսնանին, եւն. ձևերային, ձմերել (րայ), ձմերոց. «Եթիծուան յառաջ քան զաշուն ի ջերին տեղին ի ձմերոց երթալոյ» (Եղմիկ):

Ըսինք, կրկնեցինք, երեքկնեցինք թէ և զիրը իրմէ առաջ և կ'ուզէ միշտ բայց կան բացառութիւններ, որոնց ուշ պէտք է զնել: Այսինքն, երբ արմատին մէջ իրարմէ հեռու են, եւ հողովակու կամ բարդուելու պարա- գային է որ իրարու կը մօտենան, րէ զիրը սայի չի փոխուիր. ինչպէս զարուն, զար- անն, վերին, վերեական, կրեալ, եւն, որով- հետեւ զարեան զարք ը յան է, վերին՝ վերը(ը)նական. կրեալ՝ կարենալ, եւն:

Բացառութիւն մը միայն կու զայ մրտցաւ.

սոնապան. պէտք է ըլլար որհապան, պահ- պանակ սրուիիի, բայց սսնապան ըըեր են նախնիք. «Այնապանը պղնձիր ի վերայ բարձից նոցա» (Ա. Թագ. ժէ. 5):

Ուրիշ դիտելի կէս մըն ալ, ոն վերջա- ցող բառերուն մէջ բախնց որ նուն երը հեռանայ՝ ուան բէի կը փոխուի. բայց եր- բեմն ալ չի փոխուիր. ուայ կը մնայ, երբ ձայնաւոր գայ իրմէ վերջ. ձեն, ձեսին, (բայց բաղամայն եկած պարագային՝ կը փոխուի. ձերը, որ ձեռնենք գործիականին ամփոփոյըն է. եւ կ'ունենանք ձերակա- յիւ, որ է ըսել ձեռքով բռնել, և ձերրա- զատ). ուսմ՝ ուսան, բառմ՝ բասն, գուսմ՝ գու- սիին, դասմ՝ դասին, բեսմ՝ բեսին, սասմ՝ սա- սիին, սառամանիք, իւսուն՝ խոսն, եւն:

ՀԱՍԹԻ

Մ' գրէք

### ԱՄԱՄԻԱՆՈՅ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

### ԱՄԱՄԻԱՆՈՅ

ԺԴ.

ՄԻ ԳՐԵՔ

### ՔՆ.ԲՈ.ՅԵ

ԱՅԼ ԳՐԵՑԵՔ

### ՔՆ.ԲՈ.ՅԵ

Համատարած սխալ մը, սիրուած մեր բոլոր բանաստեղծներէն: Երեւոյթներ կան՝ որոնց ինձի շատ զարմանք ազգած են. մէկն ալ առ է: Հոյն՝ ուր պէտք է ոյ պա- հել՝ շեն պահեր, ու կ'ընեն. եւ ուր որ ու պէտք է պահել՝ ոյ կ'ընեն:

Օրինակով բացարկեմ, ոյժը կը գրեն ոտ, նոյն իսկ ուղղականին մէջ. աշխայժը՝ Կ'ԸՆՆԱ աշխատ. զոյժը՝ Կ'ԸՆՆԱ զուժ. ա- նոյշը՝ անուշ, իսկ քերուշը՝ որ ուզիդ ձեւն է՝ Կ'ԸՆՆԱ քերոյշ. կարելմ՝ է իւելը հասցնել: Կան այսպիսի ուրիշ երեւոյթներ ալ, որոնց մասին պիտի խօսինք յաջորդաբար: Քերոյշը բառը սիսալ է զրել՝ քերոյշ: Ահա որինակնիք՝ բռն իսկ Ասկեղարէն. «Քերշանօք իմ պշըքեալ» (Ասկ. Եղմես. ք.)— «Զարդ խոնարհութեան զար կոչիցէ. յոր-

ժամ ի բնեցելոյ ի յօտելոյ հանգուշն զիւրիաւ ամփոփիցէ. (Բնկ. ա. Տիմ.); Անմիտս և անհնապանդս եւ քերուշ սնուցանեմք գորդիսն. (Բնկ. Եփես. իա).—«Քերուշ սնանի, զիրգ լինի» (Բնկ. բ. Տիմ.);

Կան զես Քերչորին, բնեցիւ բնեցենալ, քերեցոցանեեւ, եւն, եւն: Այս տեսնուեցաւ: Հիմա ուրիշ բան մըն ալ ընենք:

Ոյ ձեւը կը փոխուի ոսի: անյշը Կ'ըլլայ անուշակ, անուշարին, անուշեղեն. բոզոյշը՝ զգուշորին, զգուշարու: Յոյշը՝ յուսադ, դոյնիր՝ գունատոր, եւն:

Եթէ քերոյշը քերոյշը Ալլար՝ պէտք էր ըսէին Քերուշորին, քերուշանք, բնեռուշիր: Բայց այսպէս չնն ըսէր նախնիիք, այլ քերչորին, քերչանք, բնեցիւ: մեզի հասկնաւու համար որ արմատին մէջ ոս է եւ ոչ թէ ոյ: Ան կը փոխուի ըթի, ոյ կը փոխուի ոսի: Հոյս ըթերը կան, բայց չնն հնչուիր:

Անյշը՝ Կ'ըլլայ անուշակ, եւ ոչ թէ անշակ, անուշորին եւ ոչ թէ անուրին: Բայց՝ բուժել եւ ոչ թէ բուժել. տոյժ՝ տուժել եւ ոչ թէ տուժել, մոյժ՝ մուժել եւ ոչ թէ մուժել, յոյն՝ յոսատ եւ ոչ թէ յոսալ, եւն, եւն:

Բայց շամրու՛ շամրշիլ, ենչ՝ եղենի, ապու՛ ապշորին, փու՛ փշալից. փաղուրու՛ փաղաքշել, ԳնթՈԽն ալ՝ քերենի, քերանք, բնեցիւ, եւն: Աւասի

ՄԻ ՊՐԵՐ

ԳՆԹՈԽԵ

ԱՅԼ ՊՐԵՐԵՐ

ԳՆԹՈԽԵ

ՓԵ.

ՄԻ ԳՐԵՑ

ԽԵԼԱՌ

ԱՅԼ ԳՐԵՑԵՐ

ԽԵԼԱՌ

Ընդհանրացած կոպիտ սխալ մը, Սիւալը ո՞րքան անհեթե՞ նոյնքան մեծ եղաւ ուրախութիւն տեսնելով ուզիդ ձեւը Տէվրիշի «Պահիցնեն» պատմուածքին մէջ (Մշտի 1929, Ապրիլ 23, թ. 340):

Լեռան առան, այժեման ուս բներ սկսեր, բարենիշ մը Տէվրիշին եւ Մշտին:

Ազաթանգեղոսի մէջ (1862ի տպագր.) երկու անգամ գործածուած է այդ բառը. «... զի ասացեր եթէ Խելլլիր են թագուորց որ պաշտին զնոսա»: (Ե. զիլուու վերջերը, էջ 57):

Այս բառը մողոցուած է Հայկագիան բառարանին մէջ: Երկրորդ օրինակ.

«... պատուցանալը շոայլութեամբն մեղաց, դիցանիթելլիր մըրաւ զնային ի մէջ ծովացեալ մեղացն չարութեամեն» (Յառաջարանին վերջերը, էջ 25): Ասի կայ Հայկագիանին մէջ:

Աւասի, ով որ հայ լեզուն կը սիրէ թող զրէ

Խելլլիր, խենթ ու խելար

Եւ ոչ թէ

Խելլլիր, խենթ ու խելար:

ՃՃ.

ՀԵՏՈ.Գ.Ս.Յ

ԵՒ Ո.Զ ԹԷ

ՅԵՏՈ.Գ.Ս.Յ

Եր. Տր. Անդրէասեան, իմ պատուաւ, կան հայրենակիցս, կարո՛ղ հայկարան, Աղդամարի մէջ (թ. 782), «Յետազայ թէ Հնուազայ» խորագրով յօդուածիկով մը, ինք որ «Յետազան Յետազայ» կը գրեմ կ'ըսէ, հաւանական չի գտներ իմ փանակութիւնները, ինդիբը աւելի եւս լուսաբանելու համար:

Ամենամեծ հաճոյքով է որ կը պատասխանեմ, եւ պիտի ուզէի որ ուրիշներ ալ եթէ ունենան որեւէ տարակոյս սա կամ նա բարի մասին, ընէին իրենց առարկութիւնները, ինդիբը աւելի եւս լուսաբանելու համար:

Ես շատ չէի ծանրացած նիւթին վրայ, ինձի համար շատ յստակ, շատ պայծառ ըլլալուն: Հիմա որ առիթը եկաւ, աւելի մօտէն շօշափենք հետն ու յետը:

Ե՛րաէ յարգելի հայկարանը. «Նախ զայ իրրեւ արմատ կը ծառայէ Գամ քային, ինչպէս մեսոյ, մեսոց, Մնամ քային. կայ, կաց, կամ քային.... Երկրորդ՝ յիս կը նշա-

նակէ ետքը, ետեւ, հտեւի (ես կ'ընդգծեմ), այնպէս որ յետազայ կը նշանակը ետքը, ետեւ, ետեւի եկող. — Եթուազայ իրողութիւնները, եւն, եւն»:

Յետ իրա է թէ կը նշանակէ ետքը, ետեւ, բայց ոչ ևսեւն. որով յետազայ չի կընար հտեւի եկող նշանակել, այդպիսի բառ եթէ գոյութիւն իսկ ունենար:

Ահա քանի մը օրինակներ, Յետ զերութեան, զերութեանէն վերջ. — Յետ յարութեան, յարութեանէն վերջ. — Յետ վեց աւոր, վեց օր ետք. — Յետ ամենեցուն, ամենքէն վերջ. — Յետ այսորիկ. ասկէ վերջ. — Յետ որոյ, որմէ վերջ:

Այս յետերէն ողբ ետեւի իմաստ ունի, կամ կընայ երբեց ունենալ իջր կ'ըսեմ յետ որոյ. կը հասկնամ՝ որոն վերջ. իջր կ'ըսեմ զհետ որոյ, զորոյ զնես, կը հասկնամ՝ որուն ետեւի. Գնային զհետ նորա. կ'երթային անոր ետեւի:

Ըսի թէ յետազայ բառ գոյութիւն չունի, նոյնը կ'ըսեմ գարձեալ միւսանգամ. յետը կը գործածուի գացովին, մեացողին համար, և ոչ թէ եկողին. «Ճառ յետ չողան». «Երթ յետ իմ». յետանեաց. յետորդ, յետածին, եւն եւն:

Եթէ յետազայ բառ գոյութիւն ունենար չեմ ըսեր ևսեւն եկողի, այլ նոյն իսկ վերջէն եկողի իմաստով, Մովսէս իորբնացի պիտի գործածէր սա խօսքին մէջ. «Մ'ծն Հոմերոս այնցան կարաց զերազանցել զամենեցումբ, մինչ զի ի վերջէն եկեալը եւ ոչ լող անգամ արժանաւուապէս նորայն կարացին լինել քերթութեանց»:

Փոխանակ բաելու ի վերջէն եկեալից պիտի բաէր յետազային: Բայց չէ ըսած, որովհետեւ այդպիսի բառ գոյութիւն չունի մեր եզուին մէջ:

Անը համազօր զեղեցիկ բառն ունինք արդէն, եւ է՝ ապազայ, եւ շատ գործածուած է նախնեաց մատենազութեան մէջ: Եթուազայ երբեց պիտի չնշանակէր ետեւին եկող. այլ յետոյ եկող, վերջէն եկող. ասոր պէտքը կը լրացնէ արդէն ապազայ բառը:

Մեր հայրենակիցը «կը խնդրէ որ յայ-

տազրեմ թէ որ մատենազիրը որ դարուն մէջ, կամ որ մատենազիրները որ դարերուն մէջ զրած են յետազայ, յետազայը, ի յետազայու, յետազայից»:

Պատասխանս. ո՞չ մէկ մատենազիր ո՞չ մէկ զարու մէջ գործածած չէ եւ ո՞չ մին այդ բառերէն: Գործածուածները բոլոր հետազայ են, եւ ահա.

«Եյնդոց եւ հետազայ մանկանցն: Նման սմին եւ հետազայս. (Պիտ.) — Զորս հետազայս (րան) զայսոսիկ հաստատեսչէ: Որպէս եւ հետազայ կարգ պատմութեանս յայս առնէ (Ռոկ. Գծ.) — Որպէս եւ հետազայս ցուցանէ բան: Հետազայ բանիւս, զորս ասէր (Խոսր. Բրո. Մրկ.) — Զանուն, զրայ, եւ զետապայս նոցա զամատնան: (Մագ. քեր.) — Եկայը կերպայը, եւ հետազայիրն զարթուցանէ զնոսա: Զոր և հետազայ բանիւս յայտնէ. Զոյն խորհուրդ եւ հետազայ ձայնիւս նշանակէ (Դի. Ես.):

Իայ նաեւ հետակայ բառ մը. նոյն հետազայի իմաստով. ի հետակայում տեսաւորութեան ուսցուք. (Սահմ. Ա.) — Որպէս եւ ի հետակայում ասէ. (Մի. Երեմ.) — Հետակայ բան, բանք, եւն:

Նորայը ալ իր բառզրքին մէջ սունար բային դիմաց կը դնէ. Ցաջորդ, հետազայ: Զեմ զիմսեր թէ ինչպէս այս սիալ գորութիւնը մոտեր է ինչ ինչ բառզիրներու մէջ. բանի որ նախնեաց մէջ սիալ ձեւով ոչ մէկ օրինակ կայ:

Չեղիս տակ ունիմ Արշարյ Արարտաւես թերթը, ուր հետազայ բառը ուղիղ ձեւով գործածուած է, «Հետազայ յայտարարութիւնը», 1841, թ. 33. «Հետազայ նախալը»: 1842, թ. 116: Հիներն աւելի նախնանձախնդիր էին ուղիղ զիրլու:

Եթէ կըցայ համոզել պատուական հայրենակիցս, պիտի խնդրէի որ ինըն ալ ասկէ յետոյ հետազայ զրեր, եւ ոչ թէ յետազայ:

Զանց կ'ընեմ խօսիլ մեր խնդրէն գուրս եղող ինչ ինչ բաներու վրայ, օր. յետամուս, եւն, ժամանակ չունիմ. ուրիշ առթիւ կ'անդրազանամ ասոնց երբ բարդութեանց վրայ զիրեմ:

(Հարունակելի)

Հ. Ա. Պաշտուակ